

## ՀԱՅ ՀԱՏՈՒԱԾՆԵՐ

Նամնակ Եզիպտոսից

Տարին կը լրանայ որ ձեռնարկուած էր Եգիպտոսի հրաժարեալ կամ կազմալուծեալ Երեսփոխանական ժողովոյ տեղը նորն ընտրելու. Տեղական և արտասահմանի հոյ թերթերը մեծաւ մասամբ զբաղեցան ընտրական եղանակներու խնդրով. վերջապէս Պոլսոյ պատրիարքարանի հրահանգին համաձայն, երկու անգամ քուէարկութիւն կատարուելով՝ ընտրուեցան 14 աշխարհական և երկու եկեղեցական երեսփոխաններ. Տակաւին երկրորդ քուէարկութիւնը չկատարուած՝ վախճանեցաւ եւրոպիոյ մէջ, նախկին ժողովոյ ատենապետ և վերստին երեսփոխան ընտրուած Տիգրան փաշա Ապրօեան, որ քսան երկար տարիներէ ի վեր Եգիպտոսի ազգ. Երեսփոխանութեան ատենապետի պաշտօնը վարած էր և 2000 անգլ. լիրէ Դահիրէի առաջնորդարանին գումար մը թողած էր ինքնազիր կտակով մը, պայմանաւ որ այդ գումարով հասութաբեր հողեր գնուէին. նորընտիր ժողովն ալ պաշտօն յանձնեց մասնագէտ Մկրտիչ էֆ. Անդրանիկեանի (ժողովոյ անդամ) որ ազգ. կալուածներու մօտերը յարմարագոյն գետին մը գտնէ գնելու, համաձայն կտակի հանգուցելոյն:

Եգիպտոսի Երեսփոխանութեան՝ օրէնքով սահմանուած թիւը լրանալէ վերջ, առաջ. փոխանորդը յատուկ հրաւիրագրերով երեսփոխանութեան անդամները ժողովի հրաւիրեց և առաջին գումարումով ժողովը իր ինքնութիւնը հաստատելէ վերջ, դիւանի ընտրութիւնը կատարեց, որոշելով միանգամայն, որ ի նշան սգոյ՝ մի տարույ չափ հանգուցեալ. Տիգրան փաշայի փոխարէն ոչ ոք չընտրուի: Երեսփոխանաց մի քանիներու դիտողութեան վրայ, ձեռնամբարձ հաւանութեամբ վսեմ. Պօղոս փաշա նորապար Ա. ատենապետ, և գաղտնի քուէարկութեամբ՝ Բ. ատենապետ և ատենադպիր ընտրուեցան Ազն. Երուանդպէյ Աղաթոն (որդին մեծանուն Գրիգոր Աղաթոնի, որ սահ-

մանադրութեան հիմնագիրներէն մինն էր) և նշան Մալիւմեան։ Սոյն օրինական ձևակերպութիւնները կատարուելէ վերջ՝ տեղեկագրուեցաւ ի Պատրիարքարան և խնդրուեցաւ առաջնորդական ընտրութեան եռանուն ցանկը, որովհետև Այլազեան Յովիչի եպիսկոպոսի վախճանմամբ՝ Եպիսկոպոսի առաջնորդական գահը թափուր մնացած էր։ Պատրիարքարանը՝ Կեղրոնական վարչութիւնը՝ ընտրութեան օրինաւորութիւնը և Երեսփոխանութիւնը հաստատող կոնդակը փութացուց հանդերձ առաջնորդական ընտրելիներու ցանկով։ Տակաւին Բ. Ժողովը չկայացած, Եպիսկոպոս ժամանեց Պարսկա-Հնդկաստանի առաջնորդը՝ Գեր. Տէր-Սահակ արքեպիսկոպոս Այլազեանց, Երեսփողով վսեմ ատենապետը Բ. Ժողովով առաջարկեց միաձայնութեամբ ընտրել զԱյվատեան սրբազնան Եպիսկոպոսի առաջնորդ, քանի որ ընտրելեաց ցանկի մէջ գտնուող եկեղեցականներէն ոչ ոքի չէին ճանաչեր և ցանկէ գուրս գտնուած Թուրքիոյ մէջ եղող արժանաւոր եկեղեցականաց ալ թոյլ պիտի չտար սուլթանական կառավարութիւնը, որ նոքա առաջնորդ ընտրուելէ վերջ Եպիսկոպոս գային, ինչպէս քանի մանգամ յանձին Իզմիրլեան սրբազնի կատարուած էր այս փորձը։ Հետևաբար ընտրուող առաջնորդցուները պիտի լինէին Սուլթանը ընտրել քան թէ ազգընտիր. Ժողովականներէն ոմանք դիտողութիւն յայտնեցին թէ՝ Շինչպէս կարելի է Թուրքիոյ թեմերէն գուրս եղող եկեղեցականի առաջնորդ ընտրել քանի որ Եպիսկոպոսը Կ. Պոլսոյ պատրիարքութեան թեմն է, ա Միքանի թեր ու գէմ խօսակցութիւններէ վերջ, խօսք առաւ Աւետիս քահ. Շաղօյեան, եկեղեցական երսափոխաններէն մինը, և հետևեալ կտրուկ բացատրութեամբ վերջ տուաւ Վիճաբանութեանց։ Շնուր որ ալ գտնուին Հայոց թեմեր, թէ ի Թիւրքիա և թէ արտասահման, ամենքն Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան կը պատկանին, նոյն իսկ Պոլսոյ պատրիարքն ալ Նորին Վեհափառութեան փոխանորդն է, ա Այս բացատրութեան վրայ Այվատեան Սրբազնանը Եպիսկոպոսի Առաջնորդ հոչակուցաւ Ժողովականաց միաձայն հաւանութեամբ։ Սակայն ինդիր է թէ Սուլթանը պիտի վաւերացնէ նորին սրբազնութեան ընտրութիւնը, և թէ առանց սուլթանական ֆէրմանի՝ Եպիսկոպական կառավարութիւնը պիտի ճանչնամյ իբրև պաշտօնական առաջնորդ, որպիսի բանակցութեանց խնդիրներու լուծումն ու վերջ տալը՝ յանձն առաւ ատենապետ փաշան գործադրել տալու միայն թէ ընտրութեան արդինքն դիւնի կողմանէ տեղեկագրուեցաւ Վեհափառ Հայրապետին և արտօնութիւն իրն-

դրուեցաւ Պարսկա-Հնդկաստանի թեմէն արձակելու Այվատեան սրբազնը:

Երեսփոխանութիւնն՝ առաջնորդական ընտրութիւնը կատարելէ վերջ զբաղեցաւ Գանձիրէի ազգ. Գալատեան վարժարանի շինութեան ինդրով, որոյ անմիջական կարևորութիւնը ժամանակներէ ի վեր ժողովրդեան և ուսանողաց ծնողներու ուշագրութեան առարկայ եղած էր: Ժողովականներէն եւրեք ձեռնհաս և մանագէտ անձերու պաշտօն տրուեցաւ որ եկեղեցւոյ կից գտնուող յարմարագոյն կալուածներու, ինչպէս նաև օտարներու պատկանող գնուելիք վայրերու յատակագիծը պատրաստէին և յաջորդ ժողովին ներկայացնէին, տեղի ունենալիք ծափքերով միասին: Այսպիսով վակուեցաւ ժողովը և որոշուեցաւ 15 օրէն վերջ Գ. գումարումը:

Երեսփոխանական Գ. ժողովը տեղի ունեցաւ ճիշտ որոշեալ օրը—ամսուա 17, երեկոյեան ժամ 3-ին: Նախորդ առենազրութիւնը կարդացուելէ ու վաւերանալէ վերջ, կարդացուեցաւ հրաժարեալ Քաղաքական ժողովոյ ընդարձակ տեղեկագիրը, որ մանրամասնարար նկատողութեան առնուեցաւ: Վերջինին անդամներէն երկուքը, որոնք Երեսփոխանութեան անդամ չէին, բայց օրէնքով ներկայ գտնուելու իրաւունքն ունէին, առանց ծայն և զուէ ունենալու, շնորհակալութեան քուէի արժանի լինելէ վերջ՝ մեկնեցան ժողովասրահէն խորին գոհունակութեամբ: Ժողովն այնուհետև լուրջ ուշագրութեամբ սկսաւ իր նշանակութեան արժանի և բեղմաւոր գործառնութեանց:

Հրաժարեալ Քաղ. ժողովոյ լաջորդելու համար՝ գաղտնի քուէարկութեամբ նորեր ընտրուեցան. Տեարք՝ Ատոմ Առաջանան, Գարրիէլ Միքայէլեան (նախկին Քաղ. ժողովոյ առենապետը) Գրիգոր Եղիանան, Հապիկ Եռևսուփ, Մկրտիչ Պալըճեան, Յակով Պոյաճեան և Տղթոր Քէչէճեան. ամբողջապէս եօթն հոգի: Նախորդները հինգ էին, բայց շատ անգամ մեծամասնութիւն չունենալուն պատճառաւ՝ ժողով չէր լիներ: Երեսփոխանաները նկատողութեան առնելով այս կարևոր ինդիրը, սրոշեցին 5-էն 9-ի բարձրացնել Քաղ. ժողովոյ անդամներու թիւ և տեղական երեք քահանաներն ալ իրեն կրօնական ժողովոյ անդամներ ճանաչել. առաջներն ալ այսպէս եղած է Կրօնական ժողովոյ ընտրութիւնը:

Ընտրական գործողութիւններէն վերջ, Տեարք՝ Մարկոսով պէյ և Վոամշապուհ Գալֆաքճեան ներկայացուցին իրենց լանձնուած նոր շինուելիք վարժարանի յատակագիծն և յատագրեր, որոնք անյարմար դատուեցան գործադրուելու, որով Մայիս, 1905.

հետև շատ նեղ կ'ուզար եկեղեցւոյ կից ձեռք բերուելիք միջավայրը. հետեաբար 15,000 անգլ, ոսկոյ պիտմէով արտօնուեցաւ մինոյն մասնաժողովին՝ Գահիրէի յարմարագոյն թաղերէն միոյն մէջ ընդարձակ կալուած մը գտնել և 600 երկուու ուսանողներ պարունակող շնչար մը կառուցանել ժողովոյ ատենապետը՝ վսեմ. Պօղոս փաշա Նուպար խոստացաւ վանցի անմահ կարապետ Գալուատեանի թողուցած հողային կալուածներու հասոյթներէն \*) գոյացնել որոշեալ գումարը, վեց տարի ժամանակաւ, և ծախուելիք գումարը գտնել պանքաներէն բիչ տոկոսով, որպէսզի շինութեան գործը չյետաձգուի. Ատենապետը՝ Պօղոս փաշա Նուպար խոստացաւ նաև իբրև բարերար՝ իր անձնական քսակէն վաճառականական կամ արհեստանոց վարժարան մը հաստատել միայն հայոց համար, այնպէս որ ազգային վարժարանն աւարտառողներն անմիջապէս հոն մտնան, որմէ յետոյ՝ յարմարագոյններն Եւրոպա ուղարկուին: Ինչպէս կը լսուի, այս շինութեան վրայ 40 հազար անգլական լիրէի գումար մը յատկացուցած է վսեմ. Պօղոս փաշա: Եգիպտական բոլոր լրագրութիւնը հրատարակեց այս լուրը իր թերթերուն մէջ:

Այս բարեկործութեամբ վսեմ. Պօղոս փաշա Նուպար ազյին բարերարաց շարքին մէջ պիտի անցնի և անմահացնէ իր անունը: Այս հսկայ հաստատութեամբ՝ Պօղոս փաշայ մոռցնել պիտի տայ իր հանգուցեալ հօր դէմ գրուած քննադատականները: Վերջապէս՝ գործով ցոյց պիտի տայ իր Մ'եծ մարդու Նուպարի հարազատ որդիութիւնը, որմէ ազգը շատ մեծ բաներ կը յուսար:

Պօղոս փաշայ Նուպար լաւ հայերէն դիտէ խօսել. մինչդեռ իր նախորդը հանգ. Տիգրան փաշան, որ քեռայրն էր նորին վսեմութեան, երբէք չէր կրնար հայերէն լեզուաւ խօսել: Ժողովականներն առաջնոյն օրով արաբերէն, Փրանսերէն և թուրքերէն լեզուներով կը խօսէին. ինչպէս նաև Թաղ. ժողովոյ խօսակցութիւնը չորս լեզուեան բարբառներով: Սակայն նորընտիր Երեսփոխանութեան և Թաղ. ժողովոյ անդամները քիչ բացառութեամբ օտար լեզուներով կը խօսին, որոնց հակառակ է նորընտիր ատենապետը, վասնզի քանիցս պահանջեց որ զուտ մայրենի լեզուաւ խօսին:

\*) Գահիրէի ազգային կալուածոց տեսուչը յայտարարած է յատենէ ժողովոյ՝ թէ յաջորդ տարին կրկն վարձք պիտի բերէն ազգին վերաբերող կալուածները և քանի տարիներ անցնելէ վերջ՝ գուցէ քառապատկին եկամուտները, Նեղոսի օրինեալ ջրամբարներու շնորհիւ:

Զը մոռանանք նաև ծանօթացնելու «Մուրճ»-ի ընթերցող-ներուն, թէ Դահիրէի և Աղեքսանդրիոյ քաղաքներու բնիկ հա-յերը երբէք չէին կրնար խօսիլ հայերէն \*), բայց վերջին գաղ-թականութիւնը օրնուութիւն մը եղաւ հիներուն համար. վասն զի շատերու հետ խնամիական յարաբերութեան մէջ մտնելով և զաւակնին ազգային վարժարանը (մասնաւորապէս ի ման-կապարտէզ) զրկելով, մաքուր հայերէն խօսիլ սորվեցան: Մինչդեռ վերջին գաղթականութենէն առաջ օտար վարժարան-ներ կ'ուղարկէին զաւակնին: Տակաւին կը գտնուին ծնողներ ալ, որոնք հակառակ են ազգային վարժարանի շինութեան, որովհետև այստեղ ուսանողներ ապագային հաց ու յառաջադի-մութիւն չեն կարող գտնել:

Անցեաները պատահմամբ Առաջնորդարանի դիւանատուն հանդիպեցայ, ուր երկրորդ դիւանազպիրը բազմաթիւ ստորա-գրութիւններով լեցուած մի հին վկայագիր կ'արտագրէր տօ-մարի մը մէջ. հետաքրքրուելով հարցուցի. տեսածս վկայագի-րը յանձնեց ինձ կարգալու. նկատեցի որ հարիւր տարի առաջ՝ Ապրօեան գերդաստանի Բագրատունեած տոհմի սերունդը լի-նելու վկայագրի թարգմանուած պատմէնն էր, որու վրայ կա-թողիկոսներ, պատրիարքներ և առաջնորդներ յաջորդարար ստորագրած էին, մինչև եկած հասած էր Ներօէս Վարժապե-տեանի ստորագրութիւնը, այնուհետև դադրած էր յաջորդներու ստորագրութիւնը. Դիւանապետ՝ Տեար Աղազարմ յայտնեց թէ. «Նուութեան վերաբերող և Ապրօեան տոհմին իրեւ յիշատակ նուիրուած մի գեղեցկանկար աւետարան տեսած է հանգ. փա-շայի տանը, աւետարան, որ քանի տարի առաջ խոստացած է եղեր նոուիրեւ էջմիածնի կամ Վենետիկի վանքին, բայց մահը վրայ համնելով այնպէս մնացած է».

Հանգ. Տիգրան փաշան թողուցած է իրեւ ժառանգ մի արու և մի աղջիկ զաւակ, որոնք իրենց նանսի հաստատուող, «Իշխան Ասլան» հօրեղբայրնուն խնամոց յանձնուած՝ կ'ուսա-նին Եւրոպա: Հանգուցեալ Տիգրան փաշայի դուստր օր. Մար-գարիսը, որ դեռ 17 տարեկան է, եղիպտական կառավարու-թեան իրեն յատկացուցած 16 անգը. լիրէի ամսաթոշակը, որ սահմանուած էր հօր մահուան թուականէն սկսեալ, նուիրած է Դահիրէի քիչ դրամագլխով հաց ճարողներուն. մինչդեռ հան-

\*) Քանի տարի առաջ մեռնող Տէր Կարապետը՝ տեղացի քահանան՝ երբէք չէր կարող հայերէն խօսիլ Հանգուցեալը՝ «Անամալի» մականունը ընդունած էր, որ կը թարգմանուի «Ինծի լինչ», որովհետև ամեն խօսակցու-թեան մէջ «Անամալի» կըսէ եղեր:

գուցեալ հայրը չէր կըցեր օգտուիլ իրեն—իբրև հրաժարեալ նախարարի—յատկացեալ 200 եգիպ. ոսկի ամսաթոշակէն, ուղղակի կառավարութեան թողնելով զայն. սակայն փորձէն օդառուցաւ իր արժանաւոր զուսարը, որուն տրուել սահմանուած է 16 եգիպ. միրէ գումարը, մինչև որ ամռանանայ: Իսկ հանգուցեալ Տիգրան փաշայի մանչ զաւակը, որովհետեւ չափահատ և միանգամայն հարուստ, թոշակ չէ որոշուած իրեն:

Օր. Մարգարիտի գեղեցիկ օրինակին հետևեցաւ նաև տիկին Պօղոս փաշա, որ զաստիարակի գեր կատարած է առաջինին վրայ, Գահիրէի Աղքատախնամ ընկերութեան, ամսական 1000 զրշ եգիպ. ողջ դրամ յատկացնելով: Իսկ Պօղոս փաշա Նուղար՝ ի յիշատակ իր վաղամնոիկ ուսանող որդւոյն, զանազան հաստատութիւններու բաւական լեցուն գումարներ նուիրելէ վերջ, 300 եգիպ. ոսկի (եգիպ. ոսկին աւելի կ'արժէ  $2\frac{1}{2}$  զրշ. քան անզլ.) նուիրեց Աղքատախնամին, պայմանաւոր իբրև դրամադրում արուել վկայեալ արհեստաւորներու, որոնք փոքրիկ գումարով ալ կարող կը վնին իրենց և ընտանեաց ապրուստը ճարել:

Եգիպտաբնակ հայ գաղթականութիւնը շատ պիտի յառաջադիմէ և ազգին պատիւ բերող քայլեր պիտի առնէ. ինչպէս պատմութիւնն ալ մեզ ցոյց կ'ուտայ, անցելոյն մէջ հայ անհատներ մեծամեծ դերեր կատարած են Եգիպտոսի մէջ, ըսել է թէ հայ ժողովուրդն ընդունակ է այս երկրի մէջ յառաջադիմութիւն ձեռք բերելու: Սպասենք և յուսանք:

Ա. Կ. Շ.

1905 մարտ 28.

Ի Գահիրէ